

Դ. Հ Ա Յ Ա Զ Ե Ա Զ Ե Ա Ն Թ Ա Ն Գ Ա Բ Ա Ն

Խեցէս մարմնաւոր՝ նոյնպէս այ հոգեւոր ծնողաց համար իրասի ամենամեծ ուրախութիւն է լրսելը թէ իրենց որդեակաքը ճշմարտութեամբ զնան, այսինքն սովորած ճշմարտութիւննին անխարդախ և անկորուստ պահեն՝ իրեւ ձրագ լուսաւոր ի խաւարչտին ճանապարհի կենցաղոյս, և ընքացքնին անոր ցուցուցած շատիդէն դուրս չհանեն :

Նատ մը աշակերտաց վրայ այս ուրախութիւնն ունենալու չափ բարերադդ գտնուած վարժապետաց համար քաղցր են միշտ իրենց զգացմունքը յայտնելու առիթները, թէպէս և այն առիթները անխառն ըլլան երթեմն արտաքին արտմական պարագաներէ :

Այն սէրն ու համարումը որ ընդհանրապէս մեր ամեն աշակերտներուն կրողմանէ տեսած ենք (անշուշտ նաև մեր անձնական անկատարութիւններուն մոռցուեցվը), մասնաւոր կերպով մը հոչակուեցա՛հարկեցուցիչ առիթով՝ Մուրատեան վարժարանին մէջ պատահած չարագէպ ու ցաւալի փոփոխութեանց ժամանակը։ Թերեւս ստիպուինք յանդադար հակառակութենէ և ի հարածանաց ոսխաց քիչ ատենեն անոնց նման ուրիշ շատերուն զգացմունքներն այ հոչակելու յանմուանալի իշշատակ ազգային պատմութեան։ բայց այժմէն կրիուրանք ըսելու հարեւանցի կերպով ու մէկ խօսքով թէ մեր մերժին աշակերտաց մէջն ումանց արժանապէս կրնայ տրուի Նորմանակ Հրախառազիստութեան ըսուելու պարձանքը։

Ասոնց կարգն է անա Պարոն Կարապետ Գարագչեան՝ Կոստանդնուպոլիսեցի ազնուարարոյ, զգայուն, ուսումնասէր ու հանձարեկ պատանին, որ այն վարժարանին յեղափոխութիւններէն ետքը երկարատես տկարութեան մը հանդիպելով՝ կրցաւ այն պատճառառ մերժապէս ելլել անկէց, որ իրեն համար՝ այ բանու ու տեղի արտորանաց դարձեր էր, և իր հայրենիքը յուղարկուիլու։

Այս եռանդուն պատանին երրոր 1832 ին սեպտեմբերի սկիզբները աշակերտեցաւ մեզի, թէպէս յունարեն գիտէր, բայց զաղղիարէն և հայերէն քիչ մը կարդալ միայն կրնար՝ առանց հայերէն խօսիլ անզամ գիտնալու։ երկու տարի ու կէսուան ժամանակի մէջ այնչափ առաջ զնաց որ

թէ զրաբառ և թէ աշխարհաբառ շարադրած ուսանաւորներն անզամ արժանի վկայեալ են մեծամեծ գովիտատից և քաջալերութեան, բող զադղիարենին՝ անզիարենին եւ ուրիշ հարկաւոր ուսմանց մէջ ըրած զգայի յառաջադիմուրիւնը։

Իր զգայուն սրտին հաւատարիմ բարգման եւ բանաստեղծական կեռափրիթ տաղանդին փոքրիկ ճաշակ մը սեպուի այն եղերական տաղն որ իր հանգուցեալ ծաղկանասակ ազնիւ աշակերտակցին՝ Աստուածատրեան Յովուկի պատանույն վրայ շարադրեր ու յուղարկեր և մեզի հանդերձ մտերմական բղով մը, յորում շատ մը սրտառուչ խօսքերէ զատ կրսկ . « Իրաւ ե, սիրելի ահայր, որ այս ոտանաւորը մեծ բան մը չէ ... « բայց իրեն աղետալի մանը, իմ իրեն նետ վերջին « անզամ մ'այ չտեսնուիլս, և այն պատանույն « անբաւ ազգախրութիւնը այնքան ազդեցուրիւն « ըրին իմ վրաս որ երէ տաղին մէջ մտադրութեան արժանի քանի մը կտորներ ըլլան, աւելի « այն ազդեցուրեան տաք քան թէ իմ հանձարիս »։

Իսկ մենք յաւ կընամարինք բարեւէր ընթերցողաց դատաստանին բողուէ վճիռը՝ յուսարով որ մեր կարծեաց համաձայն կըսայ բոլորովին։

Ի Վ.Դ.Ա.Մ.Ե.ՈՒ. Մ.Ը.Հ.

Ք.Ա.Չ.Ա.Տ.Հ.Մ.Ի. Պ.Ա.Յ.Ա.Ս.Բ.

ՑՈՎ.Ա.Մ.Ե.Ո.Յ.Ա.Հ.Վ.Լ.Բ.Տ.Բ.Ա.Ն.

ՏԱՐ. ԵՒ.Ե.Բ.Ա.Կ.Ա.Ը.

C'est à nous c'est à nous de prendre ta mémoire
Et de l'enlever dans des vers tristes et doux.

VICTOR HUGO.

Ո՞ն միշտ ուրեմն անողորմ ման
Փուձ աշխարհին պիսի մնայ տեր ...
Ո՞ն ամիստիք երբ եւ ըլլայ
Պիտի հենմէ անմեղ անձեր ...
Ո՞ն, միշտ այսակ մանչ և աղջիկ
Անզուր մանուն պիսի գոնուիք ...

Մեկտեղ, Յովուկի, երեք տարի
Առ ուրս նոյն վարդապետաց
Մաղլիկ ծաղիկ նըման մեղուի
Կըրըուշինը ի մարզ ուսմանց .

Հիմայ ինչո՞ւ ան տարադեալ
Բաժնընեցանք, ազնիւ Յովսկի :

Մեկսեղ, Յովսկի, քաղցրիկ սիրով
Չեսօք հրմուտ դեկտավարաց
Եթի ի մակոյի գետիւոներով
Նաևէինք մեր ի ծով կենաց .
Այլ ո՞ն, այժմիկ ինձնէ նեռու.
Այլ երկնից տակ ուր նաևս դու :

Աջքերս ի ծով են միշտ տըխուր
Քու ետեւեղ միտրըս շրջի .
Քու վըրայ դեռ չառի ես լուր ...
Օրերն ինձի բըսին տարի .
Զքեզ տեսնալու յոյսս մարի .
Ո՞ն իմս ընկերս զիս մոռցար մի ...

Զքւարք նովերն երբ կը փոչէն,
Ամեն նաևէր երբ կը հասնին,
Զքեզ կը խնդրեմ ես անոնցմէն,
Կարծեմ քէ զքեզ ինձի բերին .
Աւեաց ծովուն եւ նովերուն
Զքեզ նարցընեմ , եղբայր սիրուն :

Լուս. կը կենան քնարիս քեւեր ,
Կըսէն՝ Յովսկի դեռ չըդարձաւ .
Հետ զընեսէ եմ պատրաստէր
Դարձիդ վըրայ երգեր անբաւ ...
Այլ մինչեւ ցերք զիս դու արսակս
Խոր տըրտուուրեան մէջ կը ձըզես ...

Երան քէ սոոյզ ... Եկաւ կըսէն ,
Վուպորոսին նաւ տայ ողջոյն ,
Սուազաստներ կիջեցընեն ,
Դարձան դարձան Յովսկի սիրուն ...
Միրու է իրունդ , արցունք քափեմ ,
Ո՞ն իրան է քէ զիս խարեմ ...

Անցան օրեր , ես անձկագին
Ի տես նորս փուրամ յուսու .
Ճամբու վըրան այլ պըղընձին
Տըխուր ճայներն ինձ բերէ նոյ .
« Ո՞ն ինչ փուրաս , շատեր կըսէն ,
Մեռան , աւանդ , բըռան , յերկրէն : »

Մեյսայ բանկարծ տըխուրեաւ ծով
Եւ լըուեցին արքուում նովեր ,
Խաղաղէցան՝ բայց մուր գունով
Վուպորոսին խեռ ալիրներ ,
Երբ ինքըն զիսր վերջին բարեւ .
Տայր ամենուն ըզգեցեալ սեւ : *

Վախս ջըկըրցայ , ազնիւ ընկեր ,
Յեսին նեղ մ'ալ տէսնէլ ըզքեզ ,
Եւ ոչ ուշիմ քոյին խօսքեր
Քեզմի լըսել ու սփոփել քեզ ...
Ո՞ն , իմ երգերըս մըտերիմ
Ոչ դմա լըսես , այլ րո շիրիմ ...

Ո՞ն ինչ եղան այն րո խարձուրդը
Ի զարգացումն ազգիդ տըխուր ...
Ո՞ւր մընացին անդարձ խոսուունք
Զոր Մուսայիս իմ դու ետուր ...
Ա՞ն , տարածամ ընկար եղբայր ,
Եւ քեւ ընկաւ ուսմանց պատուար :

Մաղկի մը պէս քարշամեցար
Քաղցրիկ կենացըդ զարնայնի .
Նըզոյլ լուսոյ ծագեալ շիշար
Յայս աշխարհիս մուր խաւարի .
Քեզի համար նիւսուած պըսակը
Այժմիկ շիրմիդ են զարդ միակ ...

Բայց մահանոտ քարին ալ տակ
Զըմնաց մինակ սիրուն Լուցիկ .
Լեռան վըրայ նեզն այն տատրակ
Ա՞ն , զըտաւ զիսր վարուժանիկ .
Այժմ իրարու զիրկ պըլլաւած
Նընչէր հանգիստ րուն զանմեղաց :

Զեր կենաց մէջ եւ ի մահուան
Ամոյր սիրունք անբաժ մնացիք .
Ըզմեզ մէկտեղ պիտի ողբան ,
Մէկտեղ զովեն պիտի մարդիկ .
Երկուրներնուդ անուն յիրար
Պիտի նիւսուին յասուեղաց պար :

Վաստակաբեկ երբ ուղեւոր
Շիրիմներնուդ բովերն հանզիք ,
« Հոս կան ի րուն Լուցիկն աղուոր
« Եւ նեզն Յովսկի » զոյէ պիտի ,
Եւ ծառերէն տըխուր սիսակ
Ըզմեզ ողբայ պիտի համակ :

Յայն շիրիմներ , մանկնենք Հայոց ,
Գուր սըփուեցէր փունչ փունչ ծաղիկ ,
Եւ օրիորդըդ փափկասունք
Ճեզ մուսայիս ձայնիլից եղիք :
Զայս Աղանեակի իմ ողբերգու .
Մասեաց Ոգուն տար սիրարկու :

ԿԱՐԱՊԵՏ ԳԱՐԱԳԱԾ :

* Քանգի այն օրն որ երգողն ի տես հանգուցելոյն կերպար ,
ճամբան բախն իրեն յանկարծ քէ մեռաւ :

* Մինչդեռ ննիզնին իշեցուցին զնանզուցեալն :

* Քոյր հանգուցելոյն , որ երեք ամիս առաջ վախճաներ եր :